



ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ՇԱԲԱԹԱՔԵՐՔ

ԱԶ ԳԱՅԻՆ

ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՈՒԵՍԱԿԱՆ

ԳԻՏԱԿԱՆ

ԽՄԲԱԳՐԱՊԵՏ  
ՄԵՐՈՒԺԱՆ ՊԱՐՍԱՄԵԱՆ




---

Դ. ՏԱՐԻ, ՆՈՐ ՇՐՋԱՆ, ԹԻՒ 17

ՇԱԲԱԹ, 1 ՄԱՐՏ 1919

---



ԶԱԻԷՆ ՊԱՏՐԻԱՐք

Որ Պոլիս վերադառնաւ տաժանելի ախուհ մը յեսոյ

# ՏԵՍԻԼ

ՊՐԵՍՎԵՏՈՒԹՅԱՆ ՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՄ

Ահա՝ կ'տեսնեմ ողկոյզներն ուսկի՝ արփւոյն տակ վըճիտ,  
Տերեւներու կանանչին մէջ ծիծաղով մը լուսեղ  
Ծաղկած բարի շոյանքին ներքեւ օդին մարզըրիտ :

Զեռքեր, ձեռքեր կուգան, բիրտ, կտրել գլուխներն այդ անմեղ,  
Եւ կը տանին հընծանին մէջ նետել, դէ՛զ ողբական .  
Ու գարշապարն անողորմ դահիճներուն մոլեզին  
Կը ջախչախէ ողկոյզները, լի հոյզով սրբազան :

Բայց կտուամահ դիակէն, կենսածորան պըտուղին  
Կը վերածնի ևաղողին հոգին, հրզօր աւելի,  
Գինիին մէջ հրաբորոք :

\* \* \*

Ու կը տեսնեմ՝ հեղապար՝  
Ահա հովուն տակ կ'օրուի՝ օրնէնքով ու սիրով լի՝  
Խարտիշագեղ հասկերուն վէտվէտուն ծո՛վը պայծառ .  
Կը շողայ սուր մանգաղին կապոյս փայլա՛կը ցըրտին,  
Ու հասկերուն կը թափին վառ զըրուխներն անշատուած .  
Ու կալին մէջ կամնըւած, 'ւ երախին մէջ ջաղացքին՝  
Փըշըւելով՝ կը դառնան փոշի անշարժ ու մեռած :

Բայց մանրամաղ նշխարէն ոգեւորած հասկերուն,  
Կը վերածնի ցորենին հոգին, վեհանձն աւելի,  
Կենսապարզեւ Հացին մէջ :

\* \* \*

Ու հիմայ քե՛զ, ո՞վ տժգոյն  
Անո՛ւշ Քրիստոս, կը տեսնեմ՝ Խաչիդ վրայ պաշտելի .  
Քու մեծ հոգիդ անարատ, ինչպէս ծաղիկ մ'անպատում,  
Կը կանգնէր լոյսն իր խաղաղ՝ պիղծ ճահիճին վրայ կեանքին :

Ցըցուեցաւ ծե՛ռքը քանդիչ՝ ճակտիդ վրայ վեհ ու տրտում,  
Բըռնեց վրզէդ ու քաշեց տարաւ քեզ բլո՛ւրը մըթին,  
Ու քեզ վայտին վրայ զամեց :

Բայց կենսազրաւ քու մարմնէդ  
Եւ ուղխահոս արիւնէդ՝ առաւել եւս աղուաբոց  
Ու փրկազորձ՝ վերածնաւ, կեանքով մը վառ ա՛ւ յաւէտ,  
Հոգիդ, Գինին գերազոյն, գերազոյն Հա՛ցը մարդոց :

\* \* \*

Այսպէս եւ դուն, ա՛զդ Հայոց, նահատակմամբ մը վըսեմ,  
Խորհրդաւոր՝ մեծութեամբն իր տարօրէն, սեւ թուրին  
Ներքեւ Զարին, դարե՛րէ ի վեր, բաղդով մը դժխեմ,  
Բըզիկ բըզիկ պատառուած, կը յօշտուիս ցաւազին,  
Ներբանին տակ բռնութեան կը ճմլւիս անխընայ,  
Կ'ոգեւարիս յամբօրէն՝ գամուած խաչի մը վայրագ . . .

Բայց մօ՛տ է օրն յաղթական վերածնութեան . արիւնլուայ  
Դառնակոշկոն մարմինէդ, Արեւելքին վրայ համակ  
Խաւարապատ, փրկութեանն համար զոհին ու դահճին,  
Պիտի բղխին՝ նորոգիչ Ազատութեան Գինին հուր,  
Դ' արդարութեան Հացը սուրբ, եւ լուսափաղի վերդ Արփին,  
Եղբայրութեան վեհանուշ ճանանչն երի՛ցը մաքուր :

Ա.ՐՃԱԿ ԶՈՊԱՆԵՍԱՆ

# ԻԹԹԻՀԱՏԻ ՀԱՅԱԶԻՆՉ ՍՈՊԱՆ

g.

## ԷՆԿԻՒՐԻԷՆ ՈՒՂԱՔ

(30/12 հոկտեմբեր - 5/18 հոյեմբեր 1915)

Էնկիւրին մէկն է եղած հայաջինջ եղեռնին  
բոյներէն։ Ոճիրը գտած է արդէն իր յագուրդը՝  
անասնական ժամանութեամբ, բայց անոր չարա-  
գուշակ ողին թառած է բոլոր հեթանոսներու,  
համայնական երդիքին վրայ, որուն տակ խլզ-  
մըտանքը չի բնակեցաւ։

Քաղաքին հազարաւոր տունով Հայոթենէն  
նշով մը չկայ մեզ լուսաւորող : Բնակութեանց ե-  
զերքը, կայարանի պողոտային՝ քաղաքին մէջ վեր-  
ջացող մասին և ուրիշ մէկ գլխաւոր փողոցին  
վրայ կը հանդիպիինք, Պոլսէն ծանօթ բազմաթիւ  
Հայերու : Ռուսահպատակ հարիւր քսանի չափ  
ազգայիններու Պոլսէն ինկիւրի աքսորուած ատեն-  
նին հանդիպած ենք : Իրենց կորովը լաւ է, կը  
վայելեն ամերիկեան դեսպանատան հոգատարու-  
թիւնը, սրտապնդիչ է մեզի համար ասնց տես-  
քը, բայց անդին կայ ահաւորը, որուն քով ամէն  
բան երկրորդական կը դառնայ : Քաղաքին թուրք  
աչքն է այդ, որ մեզի կը նայի, յագենալ չգիտ-  
ող գաղանութիւնով մը : Տեղոյն ոստիկանու-  
թիւնը, յաւէտ խորհրդանշանը այդ չար աչքին,  
մեր վրայ կը յառի տեսակ մը չնական խնձիղով :  
Ամէն անոնք հեթանոսներէն, որոնց հետ գործ  
կ'ունենանք, իրենց պատկանած ցեղին աչքով է  
որ կը նային մեզ, արիւնոտ և յայրատ, և մենք  
կը գարշինք աւելի քան կը սոսկանք մարդուն  
այս գեհենական գաղանացումէն : Վարժուած՝ Հա-  
յու արիւնին, հոտն են առած հիմա անոր, և իս-  
կոյն վրան խոյանալու արգելքին գիտակ, որին  
չտիրացող անօթի վայրի կատուներու շուա-  
րումը կը ցուցադրեն :

Բարգաւաճ հայ ազգաբնակչութեան եղերականորէն պակսիլը, տեղի ունեցած է ի նպաստ իրենց, կառավարութիւնը ուղած է որ Հայը կողապտուի թուրք ժողովուրդէն, և թուրքը արեան փոխարէն իրեն մատուցուած այդ կաշառքը զո՞ն սրաով ընդունած է: Զէ՞ մի որ կեավուրին ստացուածքին ամէնէն վերջին օրինական տէրը ինքն է: Այս տրամադրութեան զո՞ն գացին կնակիւրիի մէջ, նաև մեր գոյքերը, որոնք բեռնակրի մը կռնակը, մեր վարձած օթէլը փոխադրուած միջոցին հալեցան ճամբուն վրայ, այնքան զօրաւոր էր զանոնք հայէն իւրացնելու հեթանոս մարմաջը: Շուկային երկայնութեան, մինչեւ սահմանաւոր տեղ մը, ուրկէ անդին չհամարձակեցայ յառաջանալ, տեսայ փակուած՝ հայերու բազմաթիւ խանութիւները, որոնք արդէն կողոպտուած իրենց բովանդակութենէն, վարձու էին: Վաճառքն ըստվանդակութենէն, վարձու էին: Վաճառքուան մըն այ գոց՝ աճուրդի կը տրուէր և հազար

ու երբեմն շատ աւելի ոսկինոց բովանդակութիւն  
մը ութսուն և աւելի պակաս ոսկիի կը ծախ-  
ուէր. և այդ գումարը վճարող հեթանոսը, իր  
աւարին տիրանալուն, դրամարկղին մէջ, իր վճա-  
րած գումարէն շատ աւելին պատրաստ դրամ կը  
գտնէր յաճախ. Եթէ Հայուն արիւնին համար,  
օրուան կառավարութեան բոլոր մեծ ու փոքր  
ներկայացուցիչները կախաղան պէտք է բարձրաց-  
ուին, տեղահանութիւն եղած վայրերու թուրք  
ժողովուրդն ալ պէտք է Հայուն հատուցանէ ան-  
կէ կողոպտուած հարստութիւնը, որ դարերու աշ-  
խատանքով ձեռք բերուած է:

Էնկիւրի ժամանելուս յաջորդող առաւտուն ,  
պէտք է մեկնինք սրջէն այդ գաղաններուն , որոնց  
բերնին վրայ կ'ընդհշմարեմ տակաւին արիւնը ի-  
րենց յափափած օրսին : Կառախումբը կը մեկնի  
կէս օրուան՝ մօտ . Մեր անցագիրները առջի իրի-  
կուն առնուած են ոստիկանութեան կողմէ՝ արձա-  
նազրելու պատրուակով , ուրեմն մեկնելէ առաջ  
կը ներկայանանք ոստիկանատուն որ ետ առնենք  
զանոնք : Ոստիկանապետը կը ձգձգէ խնդիրը և  
մեր աճապարանքի ստիպումին վրայ լրբութեամբ  
կը ստէ թէ գնացքը կէս օրէ վերջ ուշ ատեն  
միայն պիտի մեկնի : Մեր ընդդիմութեան առջեւ  
տեղի կուտայ . իրարու հակասող հրամաններ , ա-  
ռած են իրմէ հայահալած քաջութիւնը : Հայ դու-  
լումին մէջ , ամէնէն տիսուրը այն է որ Հայերը  
հալածուեցան ոչ թէ մոլեռանդ և քաջասիրա ո-  
ստիէ մը , այլ վատերէ՝ որոնց առնաւական ընազդ-  
ներն ու ախորժակները գրգռած էին , մղելով զի-  
րենք վայրագութեանց :

Մեր անցագիրներուն ամբացած, հեւ ի հեւ  
կը փութանք կայարան և ինքինքնիս կը նետենք  
վակոնէն ներս : Կառախումքն ու երկաթի գիծերը,  
որոնց երազեցի ամբողջ եօթը լուսիններ, անդորրը  
կուտան հոգիիս, ու ներկայ վայրկեանի երանու-  
թիւնը, իբրեւ սպանգ մը հրաշագոյն, կը սրբէ  
հոգիիս սարսափները, խղճմտանքիս խարանում-  
ները : Ձէ՞ մի որ ապրուած թշուառութիւններու  
մասին կարձ է մարդուն յիշողութիւնը, իսկ ա-  
մէնէն թշուառն ալ, իր հոգիի նաւաբեկումին  
մէջ անդամ, կը կառչի այն լուսաւոր սիւնին, որ  
իր ապրուած կեանքի, նոյնիսկ դաժան, լուսա-  
ւոր՝ հոգ չէ թէ կարճատեև՝ մէկ պահը եղաւ :

Վայրաշարմը կը դպրովի և մենք այս անգամ  
կը թաւալինք ներդաշնակութեան գիծերու վրայէ :  
Ակնկալութիւնսերով լեցուն է մեր հոգին : Անգամ  
մը ներկային համար ապահով, յոյսով կը նայինք  
ապագային, որուն կը հաւատանք այս անգամ :

Մինչեւ էսկիցէիր մեր ուղեւորութիւնը մասնաւոր բան մը չունի մեր մտքերը զբաղեցնող Թիայն անգամ մը, մեր աչքերը վակոնին պատուանէն գուրս, ճամբաներու երկայնքին, մեր կորունցուցած ընկերները կը փնտռեն. Մինձէնքօյի կայարանը հասած ենք, ուր մեր ընկերներուն

մէկ մասը բաժնուած էր մենէ . սրտին՝ հոգիէն բաժնուած եղած էր ատիկա : Անոնց մելնած ճամբաներուն թափուր անգթութեանը վրայ կը տամկանան մեր աչքերը : Ենկիւրիւ, օր մը առաջ տեղեկացած ենք թէ զանոնք ձեռնակապերով իւրենց արգելարանէն դուրս հանելով, այդ իսկ հրապարակին վրայ խողիսողած են վատօրէն :

Իրիկու ան ուշ ատեն կը հասնինք էսկիշէիր, դուրս կուգանք վակոնէն և կայարանի մարզին մէջ օթէլ մը կը զիշերենք : Մեր հոգիէն տեսակ մը անդորրը երեւան հանած է մեր մարմնոյն խոնջէնքը : Առաւօտուն՝ մեր զարթնումը կ'ըլլայ նուազ ինքնավատահ : զիշերուան մեր չնչած, օդը կ'երեւայ թէ չէ կրցած սնուցանել մեր հոգիէն կորովը :

Դուրս կուգամ օթէլէն . լեռնական կիմայի ցուրտ ու մշուշոտ առտու մըն է : Նոյն օրը էսկիշէիրէն Աֆիոն Գարահիսար պիտի մելնիմ : Գնացքին ժամեր կան տակաւին և սս վայրավատին կը դեգերիմ կայարանին շուրջ : Որոշած եմ քաղաք չերթալ որ քառորդ ժամու մը չափ հեռուն է : Իմ դեգերումներուս կը տեղեկանամ թէ ինչպէս, մեր հասնելէն տակաւին երկու երեք շաբաթ առաջ, Հայ Աղէտին ալիքները Զարիքին տեղատութեան և մակընթացութեան եղերականութիւնովը այդ մարզերը ողողած էին : Նիկոմիդիոյ, Պրուսայի և Էնկիւրիի տեղահան Հայերն էին որոնք ալիքներով կուգային յարդիլ էսկիշէիր և յետոյ ալիքներով կը տարուէին : Էսկիշէիրի կայարանը իր շրջականերով, մինչեւ քառասուն հազար հայերու կայան եղած է, ու տեղւոյն ազգային գերեզմանատունը, օրական մինչեւ չորս հարիւր անտուն հայերու յաւիտենական բնակարան ընծայած, հանգիստ տալով կեանքին դէմ ընդմիշտ խոռված անոնց յետին նշխարներուն :

Մեռելաստանի մը ողբերգականութիւնովը ժամրաբեռն է հիմայ այդ մարզը, որուն եղերականութիւնը կուգան մարմնաւորել, կայարանին շուրջ, հատակոտոր տեղեկներ հալածական ցեղին որ նախճիրի ճամբաները սնուցանել երթալու պահուն, այսպէս բեկորներ ձգած է իր ետին : Երկշու են այս տղեկները . ինչո՞ւ եկած են առաւտեան այս պահուն, կայարանի սահմաններուն ընդհարիլ : Անոնց աչքերուն մէջ կ'ապրիմ ես, հոգիի խորունկ վրդովումով՝ որ լքումը կուտայ, անգթօրէն տարտամ գիտակցութիւնը : Որբե՞ր են ատոնք, լքուածնե՞ր, ե՞տ ձգուածներ, վա՞ր դըրուածներ, ո՞վ զիտէ . անտէր և թերեւս անտուն, եկած են կայարան, ծառայութեան մը փոխարէն իրենց հացը շանելու : Անոնք խորհրդանշանն են ինձի համար, հայ ցեղին, որ տարուեցաւ մահուան ճամբաներուն, և իբրեւ վերջին արժայայտութիւնը իր կամքին, որ ապրի այս ցեղը, որբեր թողուց իր ետին : Ու ես ակամայ կը խորհիմ ամէն անոնց, որոնք կեանք տուին և իրենցմէ կեանքը առնուեցաւ, որոնք իրենց արձակուած կենսառոյզ ծիլերը իրենց հոգիովը անուցին, տէր ու թիկունք ըլլալով անոնց, և հիմա առանց ի-

րենց՝ անոնք նախատուեցան : Ո՞վ խորութիւնը կենսունակութեան, որ ցեղինս է և որ այդ անտէր տղեկներուն տէրն է դարձեր հիմա :

Կէս օրի մօտ, էսկիշէիրէն կը մելնիմ երեք բախտակիցներով, դէպի Աֆիոն Գարահիսար : Կէս գիշերին կը հասնինք կայարան, զովալէն ու պարտասուն : Կայարանը՝ տաք թէյ մը առնելու մեր կամքին դէմ կ'ընդվզի անօրէն սպայ մը և հակառակ մեզ բանտ առաջնորդելու իր պոռոտ հրամանին, մենք կառքով մը կ'երթանք թրքական օթէլ մը, ուր ընդունելութեան և ժամանցի իբր վայր ծառայող կողմնակի գետնայարկ սրահի մը մէջ, բոլորչի ձեւացած տախտակէ բարձրաւանդակի մը մէկ անկիւնը կը կծկուինք, իբրեւ գիշերային մեզ օթեւան : Գերազանցապէս թուրք և հեթանոս միջավայրի մը մէջ ենք : Վառարանին շուրջ յաւիտենական խօսակցութեան մը բըռնուած են պանդոկին տէրը և իսլամութեան շրջուն քարոզիչ մը, Լազիստանի Օֆ քաղաքէն : Գայթակեցնող է այս վերջինին տեսքը, և ինքը իր խօսքերովն ու ակնարկներով դէպի մեզ, գըրգութեան ասպարէզ կը կարդայ :

Գրեթէ անքուն անցուած գիշերէ մը վերջ, ծանր հոգիով ու ծանրածանր սրտով, այդ դաման քաղաքին առաւուը կ'ընդունինք, որ չէ գօրեր լուսաւորել մեր խղճմտանքը :

Յոդնատախուր է համայնապատկերը : Ապառաժի սեփ սե և յաւիտենապէս գորովամերժ եղերաւոր գոգաւորումներ, քարացեալ առասպելական հսկայ աղուաներու որջի մը տեսքը տուած են քաղաքին : Այդ ապառաժներէն ամէնին խոշորին կողն ի վեր մազլցած են բնակարանները : Ես անսայ որ բոլոր այդ ապառաժներուն սեւութիւնը թափանցած էր հեթանոս հոգիներէ ներս, և կհանքը փողոցներու մէջ, ապառաժներու թախծագին շուքէն հովանաւոր, ապերասան անխղճութիւններով կ'ապրի :

Տեղւոյն բարգաւած և հազար տունի չափ նիքները միայն կը մտան, պատերազմական նախարարութեան շիլ յետին մաքին՝ բարիի երեւոյթը տուող կարգադրութեան մը չնականութեամբ :

Մեր գտնուած երկուշարթին, քաղաքին տօթեանը դէպի ի վեր կ'երթամ շուկային երկարութիւնին սպիտակ լաթերով ծածկուած կիներու ուած տուներու վերջին գոյքերը բերած են վաւնոնց գրեթէ ամէնուն դիմաց կիներն են ատոնք : Թանոս սրիկաններու, որոնք անոնց ապրանքներուն ծախուելիքներուն համար անկարելի զիներ կ'անեն ժանաօրէն : Հէյ, յայրատութիւնը անյարուացումով, եղունզներու մէջ պիտի աստուածն իսկ ուրացող ըմբեղեկի :

Էսկիշէհիրի հայ որբացումէն յետոյ, Աֆիոն Գարահիսարի հայ այրիացումը, անչափ է, Տէ՛ր իմ: Ինչո՞ւ այդ հեթանոս ցեղին մէջ այնքան հակում գրիր նախմիրին, և ինչո՞ւ այնքան անօրէնութիւն՝ իր սրտին տուիր: Տամուկ են աչքերը անյուսօրէն այրիացեալ այդ հարսկրուն՝ որոնց սուզերը կ'անարգուին ցանկաւէտ հեթանոսութեամբ:

\* \*

Նոյն օրը կը ներկայանանք կառավարչատուն, մեր անցագիրները վերստանալու համար: Նախորդ գիշերը ժամանենուս առնուած են մենէ: Դժուարութեան համար ձեւակերպութիւններ կը ստեղծուին սոսիկանապետին կողմէ, որուն՝ կը տեղեկանանք թէ՝ մեծ եղած են չարիքները Հայերու գլխուն: Ի վերջոյ կը տիրանանք մեր անցագիրներուն, որոնք Զանդըրըէն տրուած են մեզի, Իզմիրի համար, համաձայն մեր փափաքին:

Աֆիոն Գարահիսար, մեր բնակած օթէին մէջ, կը ծանօթանանք Հայերու որոնք կը յայտնեն մեզ թէ Իզմիրի վիլայէթին սահմաններէն ներս հայ չեն ընդունիր, և թէ դատապարտուած ենք մենք Ալաշէհիրէն ետ դառնալ, ինչպէս իրենք ըրած են: Մենք կը վստահինք մեր անցագիրներուն որոնք երկու անգամ յաղթահարեցին սոսիկանութեան չարակամութեան՝ մեզի դէմ, ինկիւրի մէջ և Աֆիոն Գարահիսար: Մեր անցագիրներուն մէջ գրուած է թէ համաձայն ներքին գործոց նախարարութեան հրամանին. աղատ ձգուած ենք և թէ աղատ ենք Պոլիսէն զատ ուղած տեղերնիս բնակելու: Ուրեմն նոյն իրիկունը ուշ ատեն մեկնող գնացքով, ճամբայ կ'ելլենք դէպ ի լզմիր:

Ալաշէհիրէն, կը սկսի մեր հնարամտութիւնը, իրեւ Հայեր՝ ուշագրութիւնը չգրաւելու համար սոսիկանութեան, որ կրնար հակառակ վերէն տրուած հրամանին, մեզ ճամբուն վրայ կասեցնել, և կը յուսանք դիւրաւ խօսք հասկցնել, երբ անգամ մը իզմիր ժամանենք:

Ի հեծուկս թուրք սոսիկանութեան որ միայն լպրշանալ գիտէ, կը յաջողինք Իզմիր հասնի, սակայն հոն կայարանէն կ'առաջնորդուինք ուղարկի սոսիկանատուն, ուր պաշտօնատան՝ մեզ ընդունող գլխաւորը կատած է իրեններուն, որ որ ցերեկով մեր տասներկու ժամուան ճամբորդութեամբ կրցած ենք կուսակալութեան արտաքին սահմանէն մինչեւ կուսակալանիստ քաղաքը հասնի: Այդ մեծխօսիկ ապերատը չի ճանչնար ներքին գործոց նախարարութեան հեղինակութիւնը և հետեւաբար չընդունիր մեր իզմիր մնալու իրաւունքը: Բարկածայթ պոռոտախօսութեամբ կ'սկսի վարուիլ մեզի հետ, ի վերջոյ ծիծաղելի չողոմութեան մը կ'ապաւինի: Մեր թուղթերը կարգին են, և մենք նոյն գիշերը, սոսիկանի մը ընկերակցութեամբ սոսիկանատան մօտակայ օթէլ մը կ'երթանք անցընելու: Մեր ննջամենեակին դուրս, գոյ գրան ետին ամբողջ գիշերը աչպուրջ հսկողութիւն կ'ըլլայ,

երբ մենք կը քնանանք: Զէ մի որ իրենք կը քնանային երբ մենք կը գործէինք:

Առաւոտուն կանուխ կ'արթնցնեն մեզ, և հակառակ ամէն առարկութիւններու, վակոն կը դնեն զմեղ դէպ ի ետ: Կուսակալութեան սահմաններէն դուրս հանելու որոշում տրուած է մեր մասին: Ուստիկան մը կ'ընկերանայ մեզ հեռուէն հեռու, փափկօրէն, մինչեւ վերջին կայանը կուսակալութեան: Ամէնէն կոպիտ ապօրինութեան մէջ, զզուելի է այս փափկութիւնը: Ալաշէհիրի մէջ, «կուսակալութեան բարձր հրամանով մերժուած է» մակագրութեամբ մեր անցագիրներուն վրայ, կը թողուն զմեղ որ մեր ճամբան շարունակենք:

Մէկ քանի ժամ կ'անցընենք Ալաշէհիրի կայարանը, գնացքին սպասելով: Տօմսակնիս կ'առնենք Աֆիոն-Գարահիսարի համար: Կը զզամ թէ պաշտօնական եղերականութիւնն է որ կը սկսի: Աֆիոն-Գարահիսարի մէջ վերստին մեր երեւիլը, իր իմաստին մէջ մանաւանդ եղծուած մեր անցագիրներով, պատրաստ զոհը պիտի ընէ մեզ այնտեղի սոտիկանութեան հայաքամ ապիրատութեան:

Կէս գիշերին մօտ, կայարանին դուրսը առանձին կը պտտիմ: Անթիւ լուսուոր քթթումներով երկինք մը գլխուս վերեւ, ամէնէն քաղցր բաներու վրայ անգամ գառնութեամբ խորհիլ կուտայ: Որքան անպաշտպան է մարդու, մարդուն անօրէնութեան դիմաց, տիեզերքի բոլոր տարրերուն անմանակից անտարբերութեանը մէջ:

Երկաթուղիի պաշտօնեաներէ հայ մը, իմ վըտարանդի գեղերումներէս հետաքրքրուած, կը մօտենայ ինծի կարեկցութիւնով, երբ ես իմ անօգնականութեանս մէջ ձեռքի մը կը սպասեմ. Կը յայտնէ իր ինքնութիւնը, խորհուրդ կուտայ ինծի Ուշաք իջնել, կէս ճամբան, Ալաշէհիրէն Գարահիսար երկարութեան, քանի որ այնտեղի հայերը տեղանալ չեն եղած և ես պէտք է որ խուսափիմ Գարահիսարի եղեննի տրամադրութենէն: Վստահութեամբ կը հաւաստէ թէ Աֆիոն-Գարահիսար վերագրածիս, զիս հօն չպիտի թողուն այլես, և պէտք է որ Տէր-Զօրի ճամբուն անյոյս ճամբորդը գառնամ ես ալ:

Առանց գեղեւելու որոշումս կուտամ Ուշաքիջներու: Մատղբութիւնս կը հաղորդեմ ընկերներուս, և չորս հոգի կէս գիշերին մեկնելով, հետեւալ օրը կը ժամանենք Ուշաք:

### ՄԻՔԱՅԼ, ՇԱՄՑԱՆ ՃԵՍԱՆ

Յ. Գ. - Կը ինդրեմ յարգելի ընթերցողներէս որ վերջին՝ Զանդըրիկ էնկիւրի գրուածքին մէկ քանի կէտերը նորէն աչքէ անցընելու համբերութիւնը ունենան, որոնք հետեւեալներն են:

Էջ 183 Բ. սիւնակ 35րդ տող՝ յաւիտենապիս միայն պիտի ըլլայ յաւիտենական:

Էջ 184 Ա. սիւնակ 2րդ տող՝ ատոնց պիտի ըլլայ որոնեց:

Էջ 184 Բ. սիւնակ 4րդ տող՝ կը պահի պիտի ըլլայ պահի:

Էջ 184 Բ. սիւնակ 16րդ տող՝ առած են զաներ, եւ աւանին կողմը ձեւացուցած պիտի ըլլայ առած են, եւ աւանին կողմը ձեւացուցած:

Էջ 184 Բ. սիւնակ 28րդ տող՝ վերջիններն են: ՆՊԵՆ

## ՆԱՄԱԿՆԵՐ

Մասնաւոր գուրգուրանքով կը հրատարակենք հետեւ եալ ցնցող նամակը, զոր Բարիզէն դրկած է անոնանակն Ռուբէն Զարդարեանի զաւակը՝ Հրազ Զարդարեան՝ մեռ աշխատակիցներէն՝ Զօհրապ-Կարօի: Աւելորդ պիտի ըլլար բառ մը աւելցնել մեր կողմէն այս սրտառուչ էջին վրայ, ուր տառապանքը կը թաւալի, եթ անօրինակ տիսուշ թիւնովը:

ՇԱՆԹ

ԲԱՐԻԶ, 28. ԴԵԿ. 918,

Սիրելիս

Ինչ անխառն համոյք և բերկութիւն էր որ զգացի երբ վերջին մէկ երկու օրուան մէջ Պոլսէն եկած հայ թերթերը թղթատելու ատեն՝ անոնիդ հանդիպեցայ: Սիրելիս, արտասուախառն աչքերով թերթը համբուրեցի, անոր համար որ գուն այնքան շատ բաներով հայրիկս կը յիշեցնես և ես հայրիկս կը պաշտեմ, ու քեզի կը սիրեմ աւելի քան երեք հայրիկովս: Ուզեցի որ քովս ըլլայիր, որպէսպի շրթներդ համբուրէի, այն շրթները՝ որ ժամանակին հայրիկիս հետ խօսած նե, համբուրէի աչքերդ, ձեռքերդ, քեզի որ, հայրիկս տեսեր են, որ հայրիկիս գպեր էին, որ հայրիկէս մաս մը ունին: Այժմ սիրտս այնքան լեցուած է մէկ քանի լուրերէ, որ «Ժողովուրդ»ին մէջ կարգացի և որոնք ստոյդ ըլլալու շեշտը ունէին հօրս դժբախտ ճակատագրի մասին — որ հազիւ թէ պիտի կրնամ հեկեկանքներս զսպել՝ երկու խօսքով քեզի ծանօթացնելու համար գլխաւոր անցուդարձերը, մեր Պոլիսը ձգելէն յետոյ: Գիտես արդէն որ Պոլսէն Պուլկարիա անցանք, ուր քանի մը ամիս մնալէ յետոյ ողիսական ճամբորդութեամբ մը կովկաս հասանք, երբ Պուլկարիա ինք ալ պատերազմի մասնակցեցաւ: Կովկաս՝ ես ու Աղաւար էջմիածնայ ճեմարանը յաշախեցինք, ուր ես մէկ տարի մնալով աւարտեցի: Ռաֆաէլը կը քալէր իր հնամենի հիւանդութեանը ու բանաստեղծութիւններուն հետ, իսկ Ծովասարը ուսւ մանչուկ մը դարձաւ երբ արդէն սկսած էր կիմազփայ երթալ: Խեղճ մայրիկս ալ կ'ապրէր և կ'ըզգար որ պէտք է ապրի, իր միակ միտթարանքները՝ չորս զաւակները ազատած ըլլալուն համար: Ես մօտաւորապէս Յ տարի մնացի կովկաս, ուր սկսայ աշխատիլ թերթերու, մինչեւ որ «Հայաստան» թերթին խմբազիր կոչուեցայ և միևնոյն ժամանակ մեծ եռանդով կ'աշխատէի հնարաւորութիւն ստեղծել, Եւրոպա անցնելու և ուսումս շարունակելու համար: Գտայ այդ պատեհութիւնը և երկրորդ ողիսական ճամբորդութեամբ մը, այս անգամ առանձին, կովկասէն Ռուսաստան, Ռուսաստանէն Ֆինլանդիա, Ֆինլանդիաէն Շուէտիա, Շուէտիաէն Նորվեգիա, Նորվեգիաէն Անգլիա և Անգլիաէն Ֆրանսա անցնելով հասայ Բարիզ: Ահա երկրորդ տարին է արդէն որ հոս եմ և գրականութիւն կ'ընեմ, միանգամայն արհեստ մըն ալ սորուելով: «Վերածնունդ» թերթին խմբագրական կազմին մէջ եղայ, իսկ նոր շրջանէն սկսեալ, երբ Զօպանեանը բաժնուցաւ, մնայուն խմբագրականը

ես եմ: Գալով ծնողքիս, ահա գրեթէ ութ ամիսէ ի վեր է որ ոչ մէկ լուր չունիմ անոնցմէ, Ռուսաստանի հետ յարաբերութիւնը կտրուած ըլլալով: Ահա մեր պատմութեան կմախքը: Իմ ծանօթներէս ո՞վ կայ, ի՞նչ են եղած, հայրիկիս մասին ի՞նչ գիտէք բոլորովին ստոյդ և վաւերական կամ տարածայնութիւն: Խարբերդ ի՞նչ եղած է, ո՞վ մնացած է հոն:

Սիրելիս, արդեօք անհեթեթ պիտի ըլլար կամ անհարին եթէ առաջարկէի որ ինծի իմացնէիք նաև թէ հնարաւորութիւն չկայ ետ առնելու այն ըոլոր ճեռագիրները, նամակները, լուսանկարները, զրութիւնները որ խուզարկութեան ատեն հօրս հետ տարին: Երախտապարտ պիտի մնամ նաև եթէ հայրիկիս ամենէն վերջին լուսանկարէն մէկ հատ մը ճարելու ձանձրոյթը առնէիր, իր որդւոյն զըրկելու համար, որ ոչ իսկ լուսանկարը համբուրելու երջանկութիւնը ունի, իր դժբաղդութեան և յուսահատութեան բուէներուն:

Վերջապէս, սիրելիս, անհամբեր կ'ըսպասեմ իմանալու համար ահեղ և մերկապարանոց ճշմարտութիւնը որ հօրս, հօրս հասած ճակատագիրը պիտի ստուգէ: Սրդեօք իսկապէս իր չարչարանքի պահերն էին այն գիշերները, երբ չորս եղբայր ահաբեկած աչքերնիս կը բանայինք մութին մէջ, կը լսէինք իրարու հեկեկանքները և կը դիմադրէինք սրտերնուս վրայ կապարի պէս իջնող ծանրութեան: Սրդեօք իսկապէս իր զաւակներուն մէրն էր որ կը գաւունահարէր զինքը երբ չորս եղբայրներ, առանձին, առանձին փողոցին մէջ, տունի մը մէկ անկիւնը կամ հեռու ծառի մը տակ սարսափար կանգ կ'առնէինք, ճմոթկուելու համար այն տառապանքէն որ հայրիկիս երկարած վիզը, արիւնուա աչքերը և կմախացած դէմքը կը ներհոսէր մեր հոգիներէն:

Սրդեօք դիւանար ճեռք մը ճիւաղայինօրէն հայրիկիս վրայ կը բարձրանար, երբ չորս եղբայրն ճիշեր արձակելով իրար կը փաթտուէինք անձանտուներու անձանտակած, որբի շարժումներով:

Ըսէ՛ սիրելիս, արդեօք կարելի՛ է որ մը, շրջապատը, բնութիւնը անշարժ կեցած ըլլան, երբ այդ գեղեցիկին ասպետները, բարիին առաք

Երկրաշարժ չեղած երբ ոճրապարտ այդ գլուխներուն մէջ եղեռնապատ միտքը յղացաւ... սաստը այդ մարդակերպ վիժածներու եղեռնապատ այն ատեն, բնութեան մէջ ներդաշնակուր կը հողվուին, կեանքին մէծ օրէնքները չեն որ

ՀՐԱՄԱՆԱԳԱՐԱԿԱՆ

## ՆՈՐ ՀԱՆԳԱՆԱԿ

ԶԱՐԹՈՆՔԻ ԵՐԳԵՐ

Բ.

Այ իմ հարսնուկ, կարմրուկ հարսնուկ՝ բոսր հողին հայրենի, Տօնն է եկեր, կարմիր Զատիկը բու Յոյսիդ:

Աշխես ձիուն քամակին, տե՛ս, սիրականդ ի՞նչպէս, ի՞նչպէս կը վազէ՝ մազերն հովին, սրավազ. կ'իջնէ աղբիւրն՝ դէպի ակունքն անապական ու զուլալ, ուր հողակերս վարդակարմիր բակոյկով դուք բամեցիք ջուրին հետ խառուտիկ Սերը ձեր անդրանիկ Սարսուռին:

Դուն չե՞ս ուզեր, չե՞ս լիւեր, ցայգաւոյերու խորհուրդին մեջ, սիրականիդ համբոյրն այն օրուան՝ երբ կը դառնար ցորեններու դաշտերն, ու տեսաւ մեզ նախուն կրծկալով՝ ուլուսեներով զարդարուն:

Դուն չե՞ս փետուր, չե՞ս ցանկար կրկնել մասուր Միրոյդ Ռևիսը այն օրուան՝ երբ «ճիւան»դ բամբուներ, ներմակ ներմակ կուծկորներ, իր ձեռնին մեջ պինդ բոնած՝ մեզի ըսաւ, մեզի պատմեց բոլոր տարիանին իր գաղտնապահ սերերուն. մեզի՝ պատմեց ծաղիկներուն բաժակով, ու լուսին ժպիսն իբրեւ բարեւ դրկեց մեզ . . . :

Այ իմ հարսնուկ, կարմրուկ հարսնուկ, տե՛ս, Լուսաւուլը ծագեցաւ:

Այ իմ հարսնուկ, աղուո՞ր հարսնուկ, տե՛ս, սիրականդ աղբիւրին բուլ հասաւ:

Քողեններդ, չորս տարիներ, նարկիզներուդ հետ, ա՞հ, անջուր, ծխանիդ ծուխը՝ կանինիդ հետ աղօրքի գիշերներուն, վերադարձիդ, վերադարձիդ կ'սպասեն :

Անլորդ տհա իր թեւերուն քափ տուաւ. Կիրակի է, գիւղիդ կոչնակն նիմա՛ նիմա՛ պիտի զարնէ ցնազին . . . :

Մի՛ տեսնար, կարմրուկ հարսնուկ, կապէ՛ գոգնոցդ, գիրգ թեւերդ սորբէ՛ վեր, շաղէ՛ խմորդ, «բարի լոյս»ին՝ հացդ ենէ. փուլ բոնիրիդ կողերն այլեւս անհամբեր՝ բու ձեռքերուդ, շաղ խմորիդ կ'սպասեն: Մի՛ դեղեւիր, աղուո՞ր հարսնուկ, «խենք տղամ»ը դուռիդ ջախջախն ափ կ'առնեն:

Այ իմ հարսնուկ, կարմրուկ հարսնուկ՝ բոսր հողին հայրենի:

Տօնն է եկեր, կարմիր Զատիկը՝ բու խնձիդիդ, սարսուռիդ:

Տե՛ս, տնակդ տողը կտուրին՝ կը ծնծդայ. սիրականդ դուռն է, դուռն է մեզ հասաւ:

Տե՛ս, օրօնանը կը ծօնի, մտիկ ըրէ, ուլերուն հետ Յաւակդ աղու կը նշայ . . . :

Տա՛ղս մեզի, բու մայրական Ցուռուրքին:

Այ իմ հարսնուկ, կարմրուկ հարսնուկ, շո՛ւս ըրէ. այս իրիկուն ես մանուկիդ բարձին տակ, Նարեկին մեղ «Կարմիր լուրեր»ը պահեցի . . . :

ԶՕՀՐԱՊԱՆԱՐԺՈՒՆ

## ՎԱՆԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՈԱՆՈՒԹԻՒՆԸ

ՊԱՏՄՈՒԹՅ

ԱԿԱՆԱՏԵՍԵՍ ԱՄԵՐԻԿՈՒՀԻՒ ՄԸ ԿՈՂՄԵ

Ճեկմս Պրայսի «Հայկական Զարդերը» հատուեն)

[Շաբ. 7, 9-10 ԹՒԵՐԵՒՆ]

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ ՄԻՍԻՈՆԱՐՆԵՐՈՒ

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹԻՒՆԸ ՎՆԱՍՈՒՐՆԵՐՈՒՆ

Այգեստանէն չորս հազար հոգի առաջուցնէ մեր կալուածները ապաստանած էին, իրենց ամբողջ ստացուածքներով, այսպէս եկեղեցին և գպոցի շնչքերը, ինչպէս նաև ամբողջ պարապ սենեակները լեցնելով: Կիսերէն մէկը Օր. Սելիմէնի ըստ. «Առանց այս տեղին, ի՞նչ պիտի կը ընայինք ընել: Երեք ջարդի ներկայ գտնուած եմ և հոս ապաստանած»: Այս ժողովուրդին մեծ մասը պէտք էր կերակրուէր, որովհետեւ ասոնք աղքատ էին և իրենց ունեցած քիչ մը դրամով հազիւ իրենց առօրեայ հացը կը հայթայթէին. հիմա ամէն միջոցներէ զրկուած էին: Զանոնք պատըսպարել, առողջապահութեան հոգ տանիլ, կառավարել, կերակրել, յեղափոխական ուժերուն հետ յարաբերութեան մտնել, ասոնք այնպիսի խնդիրներ էին որոնց լուծումը կը կարօտէր մեծ կենցաղագիտութիւն և վարչական կարողութիւն: Հայերը առանց օգնութեան կարող չէին այս դըժուարութիւններուն դէմ դնելու:

Եէրօ կաղմակերպութեան սքանչելի տաղանդ մը ունէր: Անիկա շուտ մը ամէն բան կանոնաւոր ընթանալու վիճակին մէջ դրաւ, ամէն ոք իրեն յարմար գործին մէջ չարաչար աշխատելու պայմանով:

Կանոնաւոր քաղաքային կառավարութիւն մը կազմուեցաւ ամբողջ 30,000 բնակիչներուն համար, քաղաքապետով մը (Պետրոս Պէյ Մողեան՝ Վանի նախկին քաղաքապետը), դատաւորներով և ոստիկաններով, այնպէս որ քաղաքը նախապէս երբեք այսքան լաւ կառավարուած չէր: Մանախումբեր կազմուեցան, ամէն կարելի պատահականութեան դէմ դնելու համար: Ունեցողներէն ցորենը ծախուանուեցաւ, և կամ հայթայթուեցաւ, հասարակային պէտքին համար: Դրեթէ ամէնքը վեհանձն և անձնուրաց ոգի մը ցոյց տուին: Մարդուն մէկը, իր ընտանիքին մէկ ամսուան պաշարը վար դնելով, մնացած ամբողջ ցորենը նուիրեց: Հասարակաց փուռ մը ապահովուեցաւ, հացի համար տոմսեր շրջաբերութեան հանուեցան, և ապուր պատրաստելու համար հասարակաց խոհանոց մը բացուեցաւ. և ամէն օր ոսճիկ կը տրուէր մեր կալուածները ապաստանողներուն և անկէ դուրս անոնց՝ որոնք սնունդի պէտք ունէին: Միս Բօնը և Միս Սելիմէն կաթի օրական պաշարը մը ապահովեցին, և զոր աշակերտուհներուն տաքցնել տալով, պէտք

ունեցող մանկիկներուն բաժնել կուտային, այնպէս որ 190 հոգի այսպէս սնունդ կ'ստանային:

Պոյ-սքառութները —որոնց կազմակերպութեան 13 ամեայ նէվիլ Հշըր աշնան այնքան աշխատած էր — յառաջապահի ծառայութիւնը կը կատարէին, չէնքերը մաքուր պահելով և պաշտպանելով հրդեհի վտանգներուն դէմ, վիրաւորները պատգարակներուն մէջ փոխադրելով, և չորրորդ շաբաթուան միջոցին կաթ և հաւակիթ բաժնելով մանկիկներուն և հիւանդներուն, որոնք մեր կալուածներէն դուրս կը գտնուէին:

Մեր հիւանդանոցը որ յիսուն անկողին միայն կրնար առնել, 167 անկողինի յարմարցուած էր: Վիրաւորներէն այնպիսիները որոնք կրնային քալել և կամ հիւանդանոցը բերուիլ, կանոնաւորապէս կուգային իրենց վէրքերը դարմանել տալու: Շատ մը կնճուտ վիրաբուժական գործողութիւններու պէտք տեսնուեցաւ, թշնամիին կողմէ աներեւակայելի վայրագութեամբ և չարչարելու ճիգով կատարուած անդամահատութիւնները դարմանելու համար: Տօքթ. Հշըր պաշարուած քաղաքին միակ վիրաբոյժը, ոչ միայն իր հիւանդանոցին հիւանդներուն հոգը ունէր կամ վիրաւոր ապաստանողներու և վիրաւոր հայ զինուորներու դարմանումը, այլ իր հիւանդանոցին մէջ բժշկուղները և դուրսի հիւանդները, որոնք դարհուրեկիթիւնի մը յանգած էին: Քաղաքը ապաստանողներուն մէջ, բացօղեայ բնակիլը, զրկումը, իրենց հետ թոքաստապի, թանչքի հիւանդութիւններ բերին և հարսանիթի համաճարակ մը տիրեց մանուկներուն մէջ: Միս Սելիմէն հարսանիթի մասնաւոր տաղաւարի մը հոգը ստանձնեց, Միս Թօճըրս և Միս Հշըր օգնեցին հիւանդանոցին, ուր Միս Պօնտ և իր հայ հիւանդապահուհիները իրենց կարողութեան մինչեւ վերջին աստիճանը աշխատեցան: և քիչ մը յետոյ Միս Հշըր Միս Թօճըրսի օժանդակութիւնով ուրիշ հիւանդանոց մըն ալ բացաւ հայ վարժարանի մը մէջ:

### ՄՈՒԹ ՕՐԵՐ

Երկու շաբաթ անցնելէ վերջ բերդաքաղաքին մէջ գտնուող ժողովուրդը, յաջողեցաւ մեղի լուր զրկել թէ՝ լու կը դիմադրէին և թէ կառավարական չէնքերէն մէկ քանին գրաւած էին, թէպէտե իրենք փոքրաթիւ կոռուղներ՝ ամէն օր զիշեր ցորեկ թնդանօթի հարուածներուն են. թակայ էին: Շուրջ 16,000 թնդանօթի և շրաբնելի գնդակներ կ'արձակուէին իրենց վրայ: Էին ձեւով շնուռած գնդակները երեք ոտք հաստութիւնով պատերուն մէջ կը միարձուէին և վերի յարկի պատերը կը փլցնէին: Այն առեն ժողովուրդը վարի յարկերը կ'ապաստանէր, այնպէս որ միայն երեք հոգի մեռան այս պատճառով: Այդեստանին դիրքերէն մէկ քանին ալ այսպէս թնդանօթի բըռնուեցաւ, սակայն առանց մեծ վնաս կրելու: Այնպէս կ'երեւար թէ թշնամին իր ծանր թնդանօթները վերջին գործողութեան կը վերապահէր: Առաջին շաբաթուան մէջ մեր կալուածներուն

մէջ, երեք թնդանօթիքնդակներ ինկան որոնցմէ մէկը Տօքթ. Հշըրի տան դրան առջեւը:

Մեր կալուածներուն մէջ թնդանօթի հարուածներէն վիրաւորուեցան տաներեք հոգի, որոնցմէ մէկը մեռաւ: Մեր կալուածները կեղրոնսական դիրքի մը վրայ կը գտնուէին. թուրք գնդակները բզզալով անցած ատեն շատ մը սենեակներուն մէջ կը մտնէին, տանիքին կղմինտրները կոտրտելով և պատերը ծակ ծակ ընելով: Հրացանի գնդակներու սուլումին և թնդանօթի հարուածներուն թբնդումին այնքան վարժուեցանք որ ցորեկ ատեն շատ քիչ ուշագրութիւն կը դարձնէինք, սակայն գիշերը սաստիկ հրացանաձգութիւնը ջիղերը կը ցնցէր:

Արձէշէ փախած մէկը պատմեց աղէտը այդքաղաքին, որ կարեւորութեան և բազմամարդութեան տեսակիտով վանէն վերջը երկրորդը կուգար: Գայմագամը Ապրիլ 19ին, ամէն դասակարգի մարդիկը կանչեց իր մօտ. հայերու հանդէպ միշտ բարեացակամ գտնուած ըլլալով՝ գայմագամին վստանեցան: Երբ անոնք ամէնքն ալ ժողւըւած էին, իր զինուորներուն ջարդել տուաւզանոնք:

(Թարգմ. Կ. Յ.)

### ՄԻՍ ՆԷՐ

### ՆՈՐ ԳԻՐՔԵՐ

## ԱՐՀԱԻԻՐՔԻ ՕՐԵՐԻՆ

(ԾԻՐՎ.Ա.ՆԶ.ԱՏԷՒ ՆՈՐ ՏՐԱՄԱՆ)

Չորս ու կէս տարի Աքեւմտահայերը և Արեւելահայերը իրարմէ անջատ սպրեցան՝ նետուած բաղդորոց հոսանքի մը մէջ, որու վերջաւորութեան իրենց ճակատագիրը պիտի որոշուէր: Հայցեղին երկու հատուածները իրարմէ հոգեպէս կը տրած էին: Սակայն այն չինական պարիսպները զորս դաման հոգիներ կանգնեցուցած էին անոնց միջեւ, չէին կարող յաւիտենանալ, պիտի գար անշուշա օր մը, երբ սահմաններու վրայէն երկու հատուածներու եղբայրական ձեռքերը պիտի երկնային, աւելի ամուր, աւելի սրաագին իրար սեղմելու համար: Անորոշութեան մէջ Ռուսահայերուն սիրտը կ'արիւնոտէր Թրքահայութեան տառապանքին հանդէպ և այս վերջինը անձներուն մզած ազատագրական կուիւը դիտելով: Էին Հայ Ցեղին զանազան բաժինները: Այսօր այդ կապը կ'ամրապնդուի Միացեալ Հայաստանի հըռչակումով:

Պատերազմի ընթացքին ուռասահայ գրականգեղարուեստական կեանքը չտուաւ մէծ գործեր: Էթէ պատերազմին ստեղծած տրամադրութիւնը

պատճառ եղաւ որ գրական արտադրութեան ոյժը նուազի, նիւթական կեանքի անապահովութիւնը, տպագրութեան սղութիւնն ալ թերեւս պատճառ ներ եղան, որ եթէ կար բան մը գրուած կամ հրատարակուելու պատրաստ, մնար անյայտութեան մէջ։ Այսպէս ուսւահայ գրականութիւնն ալ պատերազմի առաջին երկու տարիներու ընթացքին շատ քիչ նոր երկեր տուաւ։ Պաշտօնական տեղեկութիւններու համեմատ 1914ին հրատարակուած 192 գիրքերու տեղ 1915ին միայն 159 գիրք հրատարակուած էին Ռուսաստանի մէջ, որոնց մեծ մասը կամ պրօշերներ էին և կամ բրօքականտի տետրեր. այդ հասկնալի կ'ըլլայ, եթէ նկատի առնենք որ կեանքի և մահուան պայքարի մը անձնատուր, բոլոր մտաւորական և գրական ուժերը կանուած էին դէպքերով, պատերազմին պարտադրած աշխատանքներով։ թէ մշակ և թէ ընթերցող, չունէին լայն միջոց գրականութիւնով զբաղելու կամ հետաքրքրուելու։ Այդ վիճակը աւելի շեշտուեցաւ Ռուսական Յեղափոխութենէն յետոյ, երբ Պ. Աւետիս Ահարոննեանէն սկսելով մինչեւ մեծանուն բանաստեղծ Վահան Տէրեան՝ միրճուեցան քաղաքականութեան մէջ։ Դժբաղդաբար գրադէտը կամ բանաստեղծը թէ քաղաքական գործիչ, թէ երեսփոխան, թէ հաշուրիեան պատուիրակ է և թէ ուսուցիչ, ու ասկէ տուժողն է անշուշտ Հայ Գրականութիւնը։

Այսօրուան յօդուածով ընթերցողներուս պիտի ներկայացնեմ Շիրվանզատէի մէկ նոր բիէսը, որ մանաւոր շահեկանութիւն ունի, ըլլայ իր հեղինակին անուան, ըլլայ իր պատկերացուցած նիւթին և արծարծած հարցերուն համար։

\* \*

Սովորութիւն է, ժողովէ մը կամ տօնախըմբութենէ մը առաջ միշտ վերյիշել մօտիկ անցեալը, յարդանքի ցոյց մը ընել այս նախակարապետներուն համար, որոնք իրենց աշխատութեան բաժինը բերած են ընդհանուր գործին յառաջդիմութեան։ Ատոր համար բուն նիւթին՝ անցնելէ առաջ յիշենք մահացած չորս մեծ ուսւահայ գրագէտներու անունները, որոնց բունած տեղը հայ գրականութեան պարագին մէջ այսօր թափուր կը մնայ։

Պատերազմի երկրորդ տարին Թիֆլիզի մէջ մեռաւ «Պէպօ»ի անմահ հեղինակը Գարբիէլ Սունդուկեան։ 1917ին անոր յաջորդեցին Փիլիպոս Վարդանեան՝ բազմաթիւ գիրքերու թարգմանիչ և Սեղբակ Թառայեան, ինքնուրոյն դէմք մը, որ մեռաւ խեղճութեան մէջ, կիսաքաղ։

Իսկ 31 մարտ 1917ին նմանապէս Թիֆլիզի մէջ յանկարծամահ եղաւ բանաստեղծ Ալէքսանտր Ծատուրեանը, երբ եկած էր հայրենիքի կարօտով յաղենալու և Հայութեան վերածնունդի նոր տաղեր քնարերգելու։

\* \*

Շիրվանզատէի նոր բիէսն է «Արհաւերքի օրերին», հինգ արարուածով և 80 մեծաղիր էջե-

րով, հրատարակուած Բագուի «Գործ» ամսագրին թիւ 5—6ին մէջ։

Նիւթը պատկերացումն է այն յաջորդական շրջաններուն, ուրկէ անցաւ Հայութեան մէկ մասը վերջին պատերազմի ընթացքին։ Թէեւ անուններ կամ տեղեր չեն նշանակուած, սակայն այդ բիէսը եթէ ընդհանուր Հայութեան թրքական տիրապետութեան տակ ապրած կեանքին նկարագրութիւնն է, մասնաւոր կերպով կը ներկայացնէ Վասպուրականի Հայութեան 2 տարուան կեանքի գրուագները, անոր ապրած օրերը պատերազմի ատեն, մնշումներն ու սարսափները, ընդվզումը, գաղթը և թշուառութիւնը։

Բիէսին նիւթը հետեւեալն է. (\*)

Ա. Արարուած.—Միհրդատ Մանդակունիի՝ հայ հարուստ կալուածատէրին կինը՝ Սաթենիկ՝ իր երիտասարդութեան կ'առեւանգուի Քիւրդ ցեղապետ ձէմալ պէյի կողմէ, Մանդակունի որ այդ միջոցին արտասահման է եղած, վերադառնալով ետ կը խէ իր կինը, որ դժբաղդաբար յդի մնացած է; Այդ յարաբերութենէն կը ծնի Գալճն. սաթէեւ իր մօր հետ կ'ապրի բայց Միհրդատի աչքին փուշն է, Գալճն արդէն չափահաս է և կը սիրէ Միհրդատի եղբայրը՝ հայ Քէտայիներու խմբապետ և Կովկաս ապաստանած Հրազդանին աղջիկը՝ Նիգիար, որ իր հօրեղբօր մօտ կը բնակի։ Եւ սակայն Միհրդատ ոչ միայն չի համաձայնիր իր եղբօրազիկը ամուսնութեան տալ Գալճին, այլ չկրնալով հանդուրժել անոր ներկայութեան, դուրս կը վտարէ զայն տունէն։ Խուս-թրքական պատերազմը հրատարակուած է, Գալճոն որ կէս քիւրտ-կէս հայ է, լսած ըլլալով Հայերու դէմլարուած դաւերը, իր խորթ հօրը տունը կուգայ, զգուշացնելու զանոնք որ միշտ պատրաստ ըլլան վտանգին։ Այդ օրը նոր բաղխում՝ խորթ հօր և Գալճի միջեւ, մօրը ներկայութեան։ Միհրդատ զաւակ մը ունի՝ Տիրան, Եւրոպայէն նոր վերադած տաքարիւն երիտասարդ մը։ Տիրան կը նախատէ քաղաքին մէջէն անցնող թուրք զինուորները, չնորհիւ Գալճին առաջքը կ'առնուի ջարդին։ Այդ կողմերու հրամանատար Ապտիւրրահման փաշային սենեակ ճարելու համար իր թիկնապահը կուգայ Մանդակունիինց տունը, կը տեսնայ Նիգեարը, կը յափշտակուի անով, այդ գէպքը նոր բաղխում առաջ կը բերէ Տիրանի և թիկնապահ Անթար պէյի միջեւ։ Անթար պէյի կ'ուզէ Տիրանը ճերբակայել բայց Գալճոն կրկնն կը միջամտէ և Տիրանը կը փախցնէ Կովկաս, իր հօրեղբօր խմբապետ Հրազդանի մօտ։

Բ. Արարուած.—Հայ կամաւորներու կեանքին տեսարան մըն է. Տիրան և իր ընկերները կը հասնին բանակ. Տիրան իր հօրեղբօր գիրկը կը

(\*) Ա. Գ. Պ. արարուածները տեղի կ'ունենան ուսւաթրքական սահմանի քաղաքի մը մէջ։

Բ. Պատերազմի դաշտը,

Ե. Գաղթի հանապարհին։

նետուի, յետոյ կը ներկայացուին ոռուս զօրավարին, որուն սա բնորոշ խօսքերը կ'ըսէ.

**ՏԻՐԱՆ** (Խօսիլ Դգեներալին ուղղելով). — Հրաժեշտիս վայրկեանին, երբ հայրս ինձ օրհնում էր, ասաց. «Գնա որդի, և ասա Ռուսին, որ Թիւրքիայի ճնշւած ու հալածւած քրիստոնէութիւնը նրանից է սպասում իր ազատութիւնը : Ասա՛ ոռուս զօրաբանակին, որ մեր գոմերն ու շտեմարանները բաց են նրա համար՝ ինչպէս և մեր սրտերը : Մենք ոչինչ չենք խնայի նրա համար, ոչ կեանք և ոչ գոյք, միայն թէ գան և տիրեն մեր երկրին»: Այս բառերուն մէջ կը խտանար հայ ժողովուրդին հոգեբանութիւնը դէպի Քեռին (Խուսիան):

**Գ. ԱՐԱՐՈՒԱԾ.** — Մանդակունիենց տունն է: Այս տեսարանը ամենէն յաջողուածն է, թէ գրական և թէ հոգեբանական տեսակէտով: Յաջող է Սաթենիկին և Գալօին հոգեկան վիճակներու պատկերացումը: Թուրք ամբոխը սկսած է կողոպտել և ջարդել քաղաքին մէջ, կը յարձակին Մանդակունիենց տան վրայ ձէմալ բէյի և Անթար բէյի առաջնորդութեամբ. այս վերջինին նպատակն է առեւանգել Նիգիարը: Ձէմալը կը ճանչնայ Սաթենիկը, այդ միջոցին Միհրդատ ներս կը մանէ, երկու հին հակառակորդները իրարու վրայ կը յարձակին. կը միջամտէ Գալօն: Այդ միջոցին Ռուսերը կը գրաւեն քաղաքը և Տիրան իր ընկերներով ներս խուժելով տունէն կը ձերբակալէ Անթար պէյը:

**Դ. ԱՐԱՐՈՒԱԾ.** — Գալօն եկած է կամաւորներու խմբապետին յայտնելու թէ Քիւրտերու հպատակութիւնը կեղծ է, թէ անոնք կը խարեն ոռուս կառավարութիւնը: Գալօն մեծ ծառայութիւններ ըրած է ոռուս բանակին Թուրքերու գաղտնիքը յայտնելով: Հրազդան Կ'ուղէ իր եղբայր՝ Միհրդատը հաշտեցնել Գալօի հետ: Բայց անկարելի է: Սպաննած են իր իսկական հայրը ձէմալ պէյը, և Գալօի հոգեբանութեան մէջ վերիվայրում մը կայ:

**ԳԱԼՕ.** — Առաջին պահ, երբ ես տեսայ նրան (Ձէմալ բէյ) անզուսպ ատելութիւնն էր, որ պաշտեց ինձ: Ես ասացի մտքում: «Ահա վերջապէս այն մարդը որ իմ անարդ ճննդեան և թըշուառ գոյութեան հեղինակն է»: Ես պատրաստ էի յարձակւելու նրա վրայ և իմ թունաւոր ատամերը խրել նրա կոկորդի մէջ, որից այնքան զզուելի խօսքեր էին դուրս գալիս: Այսո՛, յարձակւել իմ հօր վրայ, ինչպէս կատաղի շունն է յարձակւում իր մօր վրայ, չզգալով որ իր ծնողն է: Բայց նոյն պահուն հոգուս յատակում, այնաեղ, ուր մարդկային հայեացքը դժուար է թափանցում, զարթնեց մի ուրիշ, բոլորովին հակառակ զգացում: Զգիտեմ՝ որդիկամնն էր այդ զգացումը, թէ ինչ, բայց աւելի զօրեղ եղաւ, քան ատելութիւնը: Եւ ես ինձ զսպեցի: Ես ճանաչեցի իմ հօր, իրբեւ հօր, բնդունեցի նրան, առանց սակայն իմ զգացումն արտայայտելու ո և է նշանով: Ես կարծում էի, որ իմ հոգեկան վիճակը զգալի կը լինէր առանց խօսքերի էլ, և մարդիկ կը խնայէին ինձ՝ եթէ ոչ իրբեւ մի մարդու,

որ ինչևէ գոնէ իրբեւ մի անամնի չափ բնազդ ունի: Բայց չեղաւ այդպէս: Դուք սպանեցիք իմ հօրը և սպանեցիք իմ աչքերի առջեւ, իսկ նա (ձեռիք տարածելով դեպի աշակողնեան դուռը, Միհրդատին ակնարկելու համար), որի կեանքն ես ազատեցի, այս անարգւած ձեռքովս, տիսաւ, ուրախացաւ և հրձւեց»:

Դեղեցիկ և յուղիչ չէ զաւկի մը այս հոգեկան տրամին նկարագրութիւնը:

Դալո անդարձ կը հեռանայ: Յետոյ կ'իմացուի որ իր ազգակիցներու ձեռքով սպաննուած է իրբեւ քիւրտերու դէմ զաւածանող:

Յանկարծ ընտանեկան խնճոյքի մը միջոցին նահանջի հրամանը կուգայ, բոլորը կը պատրաստուին դէպի կովկաս վախչելու: Միայն Միհրդատն է որ կը մնայ իր տան մէջ՝ իրբեւ խորհրդանիշը իր օճախին կառչող հայու և հոն ալ կը սպաննուի:

Հինգերորդ արարուածը գաղթի տեսարանն է: Բիէսին երրորդ և չորրորդ արարուածները ամենայաջողներն են թէ գրական-գեղարուեատի առեւեստի տեսակէտէն: Այսեղ վարպետի գրչով ներկայացուած է Գալօի հոգեբանութիւնը, այն հոգեկան տանջանքները որ կ'ունենայ որդի մը, որ չճանչնար իր հայրը և կը նախատուի խորթ հօր մը կողմէ, որ նոյնիսկ իրաւունք չունի իր մայրը տեսնելու, վերջապէս իրբեւ մարդ մը, որ հակառակ իր բուռն սիրոյն չի կրնար մօտենալ իր սիրածին, որովհետեւ նախանձէ կուրացած խորթ հայր մը միշտ արգելք կը ծութիւն մը ըրած է կերտելով Գալօն: Յաջողած է մայրը և անոր ընդգումը, գաւառացի պարկեշտ թէկուզ գուրդի, աւաղակի կողմէ յղացուած» Կըսէ Սաթենիկ, երբ դաման ամուսինը իրեսին կուտայ բռնութեան կին գոյութիւնը: Միւս հերոսներն ալ քիչ շատ թոյլ է և ոչ համապատասխան իր դերին:

Հինգերորդ արարուածը իսկական արարընդհանուր կառուցուածքին հետ. բիէսին արթէքը չպիտի նուազէր եթէ ան բոլորովին զնուլար, եթէ փոխանակ արարուածի, վերածուէր միերաւունքը հասկնալու համար, պէտք է ապրուարմաղբութիւններուն, որոնք կը տիրէին «ԱրԱյն ատեն թրքահայերու կոտորածները իրենց գունդերը ցրուած: Առաջին օրերու խանդական ութեան յաջորդած էր լքում, քննադատէին կամաց զարգեցումը զարգեցուն և առաջանատման օրեր: Կը քննադատէին կամաց զարգերուն և առաջանատման օրերի կը քննադատէին կամաց զարգերուն և առաջանատման օրերին:

հոգեբանութիւնն է որ կը պատկերացնէ Շիրվան-զատէ իր բիեսին վերջին արարուածին մէջ դնելով անէծքի խօսքեր զառամեալին բերնին մէջ, «սուր վերցնողին» հասցէին: Անշուշտ Շիրվանզատէ չի տար պատասխանը այն հարցին թէ «կամաւորական շարժումը նպաստառը եղաւ թէ աննպաստ», այլ ճշմարիտ թարգմանը ժողովուրդի տատամսոտ և վարանող դրութեան:

Բիեսը քանի քանի անդամներներկայացուեցաւ թիֆլիզի բնմին վրայ մեծ յաջողութեամբ. «Դաւո»ի գերը վարպետի շոնչով ոգեւորեց վթիֆլիզի բնմին վրայ՝ Պր. Սլիխաննեան:

#### ԵՐՈՒՅԹԻ ԶՈՅՈՒԹԵԱՆ

#### ԵՐՈՒՅԹԻ ԲԱՌ ԶԳԷ ԱՅՍ ԳԻՇԵՐ

Վիզկէ, այս իրիկուն գեղի տանիքներուն վրայ լուսինն է ցարեր. լուսինն է ցարեր, երդիքեղ վար իր տողն է ձգեր . . . :

Վիզկէ, եօր սարերեն, եօր ձորերեն ես կու գամ. հոգիս՝ զինով է այս իրիկուն. եղնիքներու երգն եմ լսեր . . . հովերուն թեւերովն եմ եկեր . . . :

Բա՛ց, բա՛ց ձգէ երդիքդ այս գիշեր, որ լուսինն հետ սենեակիդ մէջ սպրդիմ . . . ու թիբեռնիկի վը պէս պար դառնամ անկողնիդ տուրց՝ սիրարքած . . .

Ու երբ հնչեն արտերու մէջ երգեր տարակին, եօր փարչերու զինին բող հոսի . . . ու երբ կուրծիդ տակ հնեւենի, պիրերզուրիւնը ծաղիկի . . . Դիզէ, ես ու դուն՝ եօր դարերով հնանանք բով հովի . . . :

#### ԿԱՐԱՊԵՏ ՅՈՎՀԵԱՆՆԵՍՅԱՆ

#### ՀԱՅ ՄԱՂԻԿԻՆ

Քիչ մը ժայիտ տուե՞ք անոնց, ֆիչ մը զգուանք, բոյր ու բոյր, ֆիչ մը համբոյր, ֆիչ մ'ալ ձայներ կարկաչուն:

Անոնց կեանիքն կուրած բաժակները սեղմեցէ՞ք ձեր կուրծերուն վրայ տարփօրեն. զրկեցէ՞ք զրկուածները բախտին:

Տուե՞ք անոնց զգլխանիք երազին, արբեցուցէ՞ք զանոնիք բաժակներեն ձեր ոսկի:

Ու բող անոնք, սիրածները մեր սիրտին, չըլան մինակ, անտեր ու անոք:

Թող տանջուածները կեանիքն ունենան սեր ծաղիկին, զոյնին, բուրումին:

Ու օրօներով, օրօներով անձայրածիր, հաւիշ տուե՞ք անոնց լալկան յանկերգին:

Ո բող պարեն ձեր բովին մէջ հմայիչ իրենց կեանիք անուրջի:

#### ԱՇԽԱՆ ԲՏԽԵԱՆ

#### ՇՈԳ + ՄՈԳ

Այս ժամանակները փոխուեցան, բաց ի ողբացեալ բասիմի հիմնած ժամանակէն:

Հիմա՝ ուրիշ խօսք չի կայ. ինծի եկողները, որոնց մէջ հարուստն ալ կայ ինչպէս նաև չքաւորը, բերաննին ուրիշ խօսք չունին՝ բայց եթէ տիրող ապրուստի մզութիւնը, բրինձը այսքան, շաքարը այնքան և մնացածները մէկզմէկէ աւելի սուդ:

Առաջ, կը խօսէինք նորոյթներու վրայ, նոր հրատարակուած գիրքերու, տիկին այսինչի սիրողներուն և պարոն այնինչի սիրուհիներուն վըրայ. թատրոնն ալ կար և այժմէական բոլոր նիւթերը:

Ասոնց ամէնքն ալ անցան գացին, օրուան հարցը ուտելիքն է. մարդուս մարմինը կարծես ստամքսէն զատ ուրիշ գործարան չունենար, հաց, միս, շաքար, քարիւղ, բանջարեղէններու ընտանիքը, վերջապէս ինչ որ մարդուս կոկորդէն կ'երթայ վար:

Աժան բան մը գտնողը կամ Գոլոմապոս մըն է և կամ էտիսըն մը:

Ես ալ իմ նմաններուս օգտակար ըլլալու նըպատակով՝ մտածեցի թէ ինչով կրնանք փորերնիս կտացնել:

Որովհնետու կարելի չէ ապրիլ առանց ուտելու և որովհնետու միլիօնատէրները կրնան միայն այս սղութեան տիրոյթին դիմանալ, ուստի մնացեալները մինակ մէկ բանով կրնան կշտանալ . . . ծեծ ուտելով:

X

Սրամիս վրայ արտապէտ մը:

Իրիկուն մը զինքը հետո տարի էղպէքիյէի պարտէզը, ուր ժամադիր եղած էի խումբ մը բարեկամներու:

Այդ թուականին իմ սիրական քեռորդիս միայն իտալերէն կը խօսէր, որովհնետու իր սարնուուն և տան սպասուհիները միշտ իտալուհիներ եղած էին և հն տակաւին: Եղիպտոսի սպասուհիները իտալիայէն կուգան ընդհանրապէս:

Սրամն՝ խօսքը ինծի ուղելով, անդադար կ'ըսէր. — Ցիօ սա կ'ուզեմ, նա կ'ուզեմ, ցիօ:

Ներկայ բարեկամներէս մէկը որ թէ ամենէն երիտասարդը և թէ ինծի հետ ամենէն մտերիմն էր, յանկարծ ըստ ինծի.

— Պրափօ՛ Ալփիար, աս ինչ սքանչելի կրթութիւն տուեր էք այս տղուն, կը հիանամ կոր, հաւատա՛:

— Աս ինչէն հասկցար, ինչ ըրտու և կամ ինչ ըստու իր վրայ այդ փաղաքուշ գաղափարը կազմելու համար:

— Տե՛ս, երկու ժամ է որ հոս էք և անիկաքեզի շարունակ ցիօ կ'ըսէ կոր:

Ցիօ իտալերէն մօրեղբայր կը նշանակէ:

— Փոխանակ քեզի ցիօ ըստու պէտք էր որ ըսէր էջ, էջ: Կ'երեւայ թէ մեր առջեւը կ'ամշնայ. հարկաւ տունը էջ կ'ըսէ քեզի:

— Ամշնալուն համար չէ, այլ կը վախնայ քու անունդ ինծի տալու:

Օ. ԱԼՓԻԱՐ

ՀՐԱՏՎԱԿ

Պասկէ մազերդ մեկոններով վայրի-  
Գիշեր է.  
Բոլոր ասղերը կը վառին արդէն,  
Կը վառին ենզի համար:  
Գիշես,  
Բոլոր ասղերը իմ մէջս կը վառին :

Մազերդ սեւ են, մազերդ են յիմար,  
եւ կը նարեատին իմ երայրիս տակ,  
Հայրիս տակ, որ կը ծաւալի  
Ու կը ցռու, ուժեղորէն,  
Քու արիւնդ եւ կարմիր շափրակները  
Գիշերուան մեջ տարածուն :

Աչերուդ մեջ ցոլք մը կը փայիի,  
Այնիւան գործ եւ այնիւան կանաչ,  
Ինչպիս ասողը խաւարին մէջ.  
Ե՞րբ պիտի գաս.—իմ ջահերս կը բոցավառին,  
Հրեղեն ու կարմիր,  
Պասկէ ինձի համար մազերդ մեկոններով վայրի:

Digitized by srujanika@gmail.com

Ծաղիկներով ծիրաներփնտւած եւ լոյսով ոսկեզօծ հովհանք:

Ամեն ինչ կը քնանայ, անտառին անասունները, լեռան խարերը, ծովը, իր մանկացած ժպիտին մէջ: Մարդ մը կը հւմարուի հեռաւոր ցոլքերուն մէջն: Կը սահի՞, կը պարի՞ ան: Ոչ մեկ ծաղիկ իր ոտքերուն տակ կը ճմլուին:

իր աշեմերը կը ցոլցնեն օրուան պայծառութիւնը, իր առոյգ մատները ներդաշնակութիւններ կը յօրինեն: Հովհար կ'արթնեալ:

Եղերու մը իր զարմացկոս աչքերը կը բանայ  
անտանին եզրը: Ներդաշնակութիւնները կը յս-  
փրասակեն զայն. կը բարձրանայ: Կը սահի՞. կը  
պարէ ան: Քնարին բարխսումներուն կ'ընկերանայ  
բարխսում մը, իր կողերուն մէջ. իր անդամները  
կը շարժին: Առիւծ մը վրայ կը հասնի, նայուածքը՝  
վայրագ:

Բայց ներդաշնակութիւններ կը յափօտակեն զայն. կուզայ խաղցօրքն, եղջերուին պէս, լգելու ձեռքի այդ մարդուն, որ իրեն վիզին ուուրջ ծաղիկներու եւ սերեններու մանեակ մը կը կապէ եւ կը վարէ զայն իր նալուածին մեկ նառագալրովք:

Լեռը, մինչեւ իր գագարը, երերին մէջ, զի-  
նովցած է: Կը լուզուի, կը ծփայ, կը պարէ երկ-  
րին վրայ, երկինքին բեւերուն մէջ:

Եր Եսեւը ծովիր կ'առքիննայ: Եղանակնեւրեն խորապես յուզուած, կը բարձրանայ, կ'ուղղուի դեպի մարդը, եւ սիրոյ ապերասան կոհակնեւը եղեցը կը փետուն, անոյ ոսեւը համբուրելու նամար:

Ամայերը, տիրութեան եւ մենութեան մէջ ան-  
տարձ, կ'սկսին հիմա համբօրդելու: Թռչուններու  
նման կը թեւածեն երգելով. իրենց զարուցիչը եւ  
սկըր . . . ԱՐՓԵՈՍ . . .

Surqat. V. 9.

Ա. ՊԵՐ ՏՐԵՍԻԿ

## ՀԱՅ ՀՈՐԻԶՈՆԵՆ

**Հ. Փակագեանի Առաջանանդէսը. — Եազուա Արքին  
փաշայի մահը. — Վրիսակ:**

Մեր թատերական աշխատակիցը կը գրէ .  
«Գում-Գափու՝ Միշըն Հառղի մէջ , Փետր .  
21ին տեղի ունեցաւ , երիտասարդ ջութակահար  
Պ. Հայկ Փափազեանի նուագահաննդէսը , Հ. և Ա .  
Այժեան օրիորդներու , և ուրիշ երկու յոյն երա-  
ժշտասէր երիտասարդներսւ մասնակցութիւնով :

Հայ Յուն. և համաձայնական ազգ. քայլերգներէն ետքը, Պ. Հայկ Փափաղեան ջութակի վրայ նուագեց՝ Vieniawskyէն, Schubertէն, Mozartէն և Sarasateէն զգայուն և գեղեցիկ կտորներ, որոնցմով ներկաները խանդավառ եղան:

Օր. Աստղիկ Այճեան՝ իր ձայնին յուզիչ  
թրժռացումներովը, երկարատեւ և որոտընդուստ  
ծափեր խեց ունկնդիրներէն:

Պ. Պետրոս Փափազեան մասնաւորապէս շնորհաւորեկի էր, յաղթական Մայր Հայաստանը ներկայացնող իր խորհրդանշական նկարումը,

Փափաղեան եղբայրները փայլուն ապագայ  
մը կը խոստանամ, պայմանով որ զանոնք քաջա-  
լերող ձեռքեր գտնուին : »

Խորին ցաւով կ'իմանանք մահը՝ Հայ Դատի  
անխոնջ դեկավարներէն՝ Եագուալ Արթին փաշայի։  
Եագուալ Արթին փաշա, հակառակ՝ իր տաղի-  
քին, ու իր առողջութեան պարտադրած հանգիս-  
տին, վեց տարի շարունակ չի բաժնու եցաւ Պ.  
Պօղոս Նուպարէն, գործակցելով անոր, և իր փոր-  
ձառու դիւնագէտի խորհուրդները ընկերացնելով  
բարիգահայ պատգամաւորութեան ջանքերուն։

Ծանրի նախարդ թիւով հրատարակուած վ.  
Յարութիւնեանի «Մեղուներու կեանքէն» խորա-  
գիրով յօդուածին մէջ հետեւեալ կարեւոր տպա-  
գրական գրիպակները սպարդած են.

Էջ	Սիմվակ	Տող	Սիմվակ	Ուղիղ
189	Ա.	47	բանաստեղծութեան թիւններ	բանաստեղծութիւն- ներու հատակոտորնել
189	Բ.	13	որոշապէս	ողբաշէն
189	Բ.	43	բագրմալեզու	բազրամեզու
189	Բ.	56	կամ մասնաւոր	կեթակին
190	Ա.	19	քաղաքին խո- րիսին	կամ կեթակին քաղաքին կեդրոնա-
190	Բ.	52	կերկերեսը	կան խորիսին կերկերիս (cerceris)

